

ԱՐԾԻՒՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԸ

ՄՈՏԵՆ ԴԻՏՈՒԱԾ

Արծիւն հուց ի վեր ներշնչած է մարդկային միտքը. աստուածներու հետ յարաբութիւններ կ'ընծայուին այդ կենանին. բանաստեղծներ երգած են զյան, հերոսներ ու թագաւորներ անոր պատկերը իրը զինանշան ընտրած. իսկ փետուրները գործածուած են մերթ նաև իրը գիբն. այս հրապուրի թուզունին վրայ նոյն իսկ զրոյցներ յօրինուած են, կ'ըսէ Սեղոն կորուոն Nineteenth Century and After մայսիս թիւին մէջ Ամենէն տարօրինակներէն մին հասեալ առասպեկն է, պուկարական ծագումէ, որուն համատ լ. Գէորգ իր եղբայրներէն հորի մը մէջ նետուած ըլլալով, այդ խորութեան մէջ սև խոյ մը միայն զտաւ որ զինը մթութեան թագաւորութեան մէջ մտցուց։ Առուրը հոն նշմարեց թունաւոր խոշոր օձ մը, որ ծառի մը վրայ կը մազցէ՛ ուր արծիւ մը իր բոյնը դրած էր. լ. Գէորգ իր սուրով սպաննեց օօք զեռ արծուի ծագերուն չհասած, ու մայր արծիւ երախտագիտութեան ի ցոյց ազատեց սուրը՝ խաւարէն գէպ ի լոյս առաջնորդելով։

Արծիւն իր բոյնը կը շինէ միւս թըռչուններէն կանուխ, թէն ամենէն չուտ ձու ածողը չէ։ Ակովուիոյ մէջ ոսկեզոյն արծիւն իր բոյնը կը շինէ ծառերու կամ ժայռի վրայ ու շատ թիչ անգամ երկու տարի յաջորդաբար մինենյն տեղու։ Զագերը զբթէ տանումէկ շարաթ բոյնին մէջ կը ման. այդ ժամանակնեն վերջ բոյնը կը սկսի աղտոտիլ ո՛չ թէ թոչուններուն պատճառաւ, այլ մնունդի համար հոն բերուած նապաստակներու, ճագաներու և լերան արագաղներու մացորդներով. այս է պատճառն որ արծիւները իրենց բոյնը կրկին անգամ գործածելու համար կը նախընտրեն հանգստեան ժամանակմիջոց մը տալ բոյներէն շատերը երկար ատենէ ի վեր, ոմանց նոյն իսկ

կէս դարէ ի վեր, գոյութիւն ունին. շատեր ալ հին բոյներու մացորդներու վրայ շինուած են,

Ասկեզոյն արծիւը սովորաբար երկու հաւկըթ կ'ածէ, երրեմն երեց ալ, իսկ շատ հազուազիւտ կերպով չորս թիսոււ մը հինգ շարաթ կը տեէ, երրեմն արուն ալ թիսոս էզին այցի կու զայ, բայց կ'երեի թէ կարմիր բիծերով զարդարուած գեղեցիկ հաւկիթներուն թիսոււմին իրապէս չի մասնակցիր։

Նախընտրուած ծառու եղեւինն է, բոյնին տրամաշախն է երկուցէն երկուբուկէն մեղք. բոյնին հիմունքը շինուած են եղեւինի չորս ճիւղերով, իսկ ներքին մասն և շրջանակը թարմ սստերով. արծիւը ինց կը կարէ այդ ճիւղերը և բոյնի շինութեան մեծ ինամբ կը տանի։

Երկու տարի առաջ ամուսինին հետ թացսուոց մը շինեցինք ոսկեզոյն արծիւի մը բոյնին մօս և ամիս մը հոն անցուցնեց զիտելու այդ թոչուններուն բնակութիւնն և սովորութիւններ։

Հոն հաստատուած ժամանակնին արծուի ծագելը հազիւ տասն օրուան կային, ճերմակ խիտ աղուամազով ծածկուած. ծնողընին կարծես չէին վախեր որ անոնք ման, զան զի իրենց մարմով կը ծածկէին զանոնց երր անձրէն կամ կարկուտ տեղար. Զագերը այդ փոքր հասակին մէջ ալ ցայտուն անձնականութիւն մը կը ցուցնէին։ Իզ ծագը ստէպ կը նեղէր արուն՝ անոր քնացած ատեն, և սա յանկարծ գլուխը կը ցցէր, և քրոջմէն աւելի արագաշարժ ըլլալով, կը յաջողէր անոր վրանցաւոր յարձակումներէն փախուստ տալ։ Լզր ընդհանրապէս կը կտցէր եղրօր մարմնը, երբեմ վիզն ու զլուխն ալ, Մերթ թացսուոցէս կը մտածէի թէ արուին համար ալ ճակատագրական վայրկեանը հասած է. երեց փոխվրէծ առնել մտքէն չէր անցներ, մանաւանդ թէ քրոջ մերձնեալուն՝ երկիւզալից զիրը մը կ'առնէր։

Երբ օր մը էզը իր եղոր վրայ յարձակում կը փորձէր, վրայ հասաւ մայրը. կը յուսայի որ զաւկին օգնութեան փու-

թայ, բայց ի զուր. անշուշտ մտածած
ըլլալու է թէ այդ միջոցը իր ձագին հա-
մար դաստիարակական յաջող զրութիւն-
մրն է, նման սպարտականին:

ի իրենց կեանքի առաջին շարաթիւնը ունեցած մէջ ճագերուն իրը մնունդ տրուեցան սովորաբար լերան արազակներ ու կարաւներ, անոնց ալ ամենէն փափուկ մասկը ընտրելով։ Արսորդութիւնը հայրը կը կատարէր, իսկ մայրը կերակուրը կը պատրաստէր ճագերուն։ Ալրուն ամէն օր որս սէն կը վերազանար կէսորէն վերջ ժամեր երեցին և աւարը բոյնին մէջ կը զնէր վայրկեան մը կը կննար՝ իր ընտանիքը զիտելու համար, ապա իր մէջ թիւերով կը սպանէր միջոցին մէջ։ Մայրը մերձակա կայ ծառին մը վրայ կը պատսէր արութիւն զալստեան։ յետոյ իսկոյն կը փութար րոյն՝ ճագերը մնուցանելու, աւելի մերժաման հանելով էգին՝ քան արութիւն։ մանաւանդ էզն ալ, առանց ազնիւ կերպերու իր եղբայրը մէկդի կը հրէր։ Երբեմն սակայն մայրը զթալով արուխն՝ անոր կը զառնար և ընտրելագոյն պատառ մը կը նուիրէր։ Ալսուան մը մէջ մէկ անզամ միայն տեսանք որ մայրն ինըը բերա կերպուրը։ Ալսու մը հայրը րոյն եկա այծեամ մը բերելով, ուրիշ օր մըն ասկիւր մը բերաւ, զուարճալի էր տեսներ թէ ճագերն ինչպէս ամէն ջանը կ'ընէի զայն կլլելու, սկիւրին երկար մազեր անոնց կոկորդէն վար չէին երթար և տհանութիւն մը կը նշամարուէր իրենց շար ժումերան մէջ՝ երը կը փորձէին կենդանիին երկար պոյշ կուր տար։

կամաց կամաց ներմակ աղուամազ
թափելով ձագիրը փետուր հազան։ Գի
շեր մը տարօրինակ դէպը մը պատահե
ցաւ։ Հայրը բերած էր նապաստակ մը
ու երկու սքաղազ. մայրը մերձակայ ծա
ռէն դէպ ի բոյն թուաւ և ձագիրը սկսաւ
աղաղակի՝ կարծելով թէ իրենց ուտելի
պիտի տայ. ընդհակառակն, մայրը առա
ացաղազներէն մին ու թուաւ, յետոյ զառ
նալով առաւ միւսն ալ, վերջէն նապաս
տակն այ, որ բոյնին ոստերէն բռնուա

ըլլալով, զանիկա տանելու ատեն բոյնի
շրջանակէն մաս մըն ալ կոտրեցաւ է իգ
ձագը որ բոյնին ծայրը կը գտնուէր վար
ինկաւ. բայց չուտով թոփչը առնելով ան-
հետացաւ ժաներուն մէջ. անշուշտ ծնողըը
տակաւին հսկեցին վրան: Եզին այդպէս
կանուխիկել մեկնումը ցաւալի հետևանց
ունեցաւ փոքրիկ արոտին համար. վերջինս
ստացած նուազ մնունդէն և ըրո՞շ գէշ
վարմունցէն շատ չէր աճած ու զօրացած:
Մ'եծ արծիւները կարծելով թէ փոքրիկ
էզը ինցնարենարար բոյնէն թաճ է ու ոչ
թէ իյնալուն արկածով, համարեցան թէ
անոր եղարօն ալ թռչելու ժամանակը հա-
սած է, որով կերակորի ցանակը պակ-
սեցուցին, և տակաւ տակաւ թնաւ կերա-
կուր չոտուն: Քրոջը մեկնելէն վերջ կար-
ծես փոքրիկ արոտն զո՞ն էր, ու ժամանակը
կ'անցընէր թռչելու հրանանգներ կատա-
րելով, բայց առջի թռիչըն առնելու ա-
րիութիւնը զեռ կը պակսէր իրեն: Իրի-
կուն մը տեսանց որ տակաւին բոյնին մէջ
էր. հետեւեալ առոտու արդէն մեկնած էր,
ալ չտեսանց ոչ մին և ոչ միւլու:

Թաջորդ եղանակին մայր արձիւը երկու
հաւաքիթ ալ տծեց. բայց այս հաւաքիթնե-
րը ամփս մը թխուալէն վերջ, գողոցուեցան,
այնպէս որ չկրցանց մեր ցննութիւնները
աւելի շարունակել, ինչպէս կը փափա-
քէննը:

Արձիւները վասակար և միանգամայն
օգտակար թոշուններ են. վասակար՝ վասն
զի չարաչար որսորդներ են մեզի կարևոր
կենդանիներուն, միւս կողմէ ալ սակայն
ընածինջ կ'ընեն վասակար կենդանին.

Արծիւը քիչ անգամ սաւառնելու ատեն
աւարին վրայ կը յարձակի, այս պատ-
ճառաւ լիրան աքաղաղները՝ անոր մա-
զիներէն ճողովրելու համար, օգին մէջ
կը բարձրանան: Եթէ միհնոյն տեղուցն
մէջ գտնուին թէ՛ լիրան աքաղաղներ և
թէ նապաստակներ, արծիւները կը նախ-
ընտրեն վերջիններս, վասն զի զանոնք
բռնելը դիրազոյն է, և յետոյ աւելի խո-
շոր ալ են:

Արևմտեան Սկովտիոյ մէջ ոսկեզրյա ար-
ծիւը ինչպէս հին ատեն հիմակ ալ շատ
կը գտնուի. տեղ տեղ բազմանալու վի-
ճակի մէջ, կեղրոնական Հայլընտի մէջ
հաւաքածոներ կազմողներէն շատ փեն-
տուուած են արծիւին հաւկիթները. իրենց
բայն մը ցոյց տուողին մինչեւ հինգ ստեր-

լին ալ կը նուլիրեն. այս պատճառու այդ
գաւառին մէջ արծիւը նուազելու վրայ է:
կը յուսանը սակայն որ երրեց պիտի
շխօսուի արծիւին վրայ իրը անհետացած
կամ անհետանալու մատնուած տեսակի
մը:

* * *

ԱՅԼԵՒԱՅԼՔ

ԵԹՈՎՊՈՒԱ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅԵՐԸ

(Եարումակութիւն տես Բազմավէպ, 1927 էջ 216)

2. — ԵԹՈՎՊԱԿԱՆ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԱՍԻՆ:

Ինքնին հասկնալի է, որ Հայոց Պա-
տրիարքին կեանքին և գործերուն մասին
այնքան մազաղաթ մրոտող հարէց հեղի-
նակներ կամ թարգմանիչներ (աւելի շատ
թարգմանիչներ քան հեղինակներ) պիտի
հետաքրքրութիւն նաև եկեղեցիով մը, որ
հին զարերուն հսկ մեծ և ցաղացակրթիչ
զեր է կատարեր ու իր գոյութիւնը պահ-
պանելու և զգալի ընելու համար ահազին
պայցարներ է մեկը ցրիստոնեայ և ոչ—
ցրիստոնեայ ցեղերու դէմ: Թերեւս ուսանց
զարմանալի թուի, երբ շշշահմ սա պա-
րագան, որ ձուլուելու և հետեւաբար ան-
կախ եկեղեցի մը չկարենալ ստեղծելու
համար թափուած ջանքերը հայերուն դէմ
աւելի թիւզանդիրնէն բիսած են, քան թէ
դրացի մասմետական ժողովուրդներէն: Ա-
ստոնց իրենց կրօնը պարտադրել կ'ու-
զէին, մինչզեր Եղիները մեզ իրենց Եկե-
ղեցիին առակ առնելով կը կարծէին ամ-
բողով հայ ժողովուրդը հելլենականացնել
ի՞նչ էր արդէն հայ գրերու գիւտին գաղ-
տնիքը. պատմութիւնը ցոյց կու տայ, որ
յոյն գրականութիւնը և լեզուն կ'իշխէին
Հայաստանի վրայ: Աւելորդ է նոյն իսկ
յիշիլ, թէ հայ մեծամեծներ յունարքն
թատրերութիւններ են գրած: Աւելին
պարսկական ազդեցութիւնը ո՞րքան որ

վասակար էր, նոյն չափով և աւելի վտան-
գաւոր էր հելլենական ազդեցութիւնը: Լու-
սաւորիչ, որ թէպէտ յունական կրթու-
թիւն ստացած էր, ինչպէս Ս. Սահակ և
Ա. Մ'երոպ և ուրիշ շատ շատեր, զիտ-
ցաւ իր ստացած զիտութիւնները ի սպաս
դնել հայ ժողովուրդին, թէն շատ անգամ
այդպէս ստիպուեցաւ դէմ երթալ այն
երկրին, որուն զիտութեան լոյսն էր ըմ-
բուշինած: Լուսաւորիչ Կոյը չէր յունա-
կան ցաղացակրթութիւնը շտեսնելու չափ-
ան զիտէր սակայն նաև, որ հայ ժողո-
վուրդը դեռ երախայ է, որ կամ պիտի
հելլենականայ եթէ յոյն ազդեցութիւնը
շարունակուի, և կամ պիտի հայ մնայ,
եթէ անկախ հայ Եկեղեցիի մը հիմերը
զրուին: Թէ ինչ պայցարներ տեղի ունե-
ցած են հայ և յոյն Եկեղեցիններուն միշնէ,
ծանօթ է, և պէտք է իմանալ ահա, թէ
հարէց ձեռագիրներ ալ հետաքրքրուած են
այս խիստ կարեւոր խնդրով: Բերլինի,
Պարիզի և Լոնդոնի ձեռագիրներու թան-
գարաններու հարէշական բաժինները ու-
նին մէյմէկ օրինակ եթովպական զրը-
շազիրներու, որոնց թէն հեղեաթային
գոյնով մը նկարուած են այս անգամ,
սակայն խորին մէջ մեծ ճշմարտութիւն
մը կը պարունակն: Արդարեւ ինչպէս
պիտի տեսնենք երբ համառոտ պատմու-
թիւնը տամ, սոյն ձեռագիրը կը ճառէ հայ
Եկեղեցիին անկախ դառնալուն պատճառ-